

Տ Ե Տ Ե Ս

ՀԱՆՐԻԿ ԱՄԱՆԵԱՅ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Տ Ե Տ Ե Վ Ի Տ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ժ Ո Ղ Ո Վ Ր Դ Ա Կ Ա Ն Դ Ա Ս Ե Ր

Դաս Բ.

Թ Ի Տ Ո Ց Ք — Հ Ա Ր Ս Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՊԵՏՐՈՍ. — Երէկ գիշեր քունս չի տարաւ որ այսօր ձեզի
պիտի գամ. այնչափ ոչը կազել տուիք ինձի այս Տնտեսական
գիտութեան :

ՏԵՇԵՍ. — Գոհ եմ. գուք որքան աւելի ոչը ցոյց տաք,
ես ալ այնքան եռանդեամբ կը խօսիմ: Պիտի սկսինք խօսակ-
ցիլ Հարստութեան արտադրութեան վրայ: Բայց նախ գիտնանք
թէ հարստութիւնն ի՞նչ է:

Պ. — Հարստութիւնն ի՞նչ է: Հարստութիւնն ի՞նչ ըլլա-
լը ամեն մարդ գիտէ, բայց հարստութիւն ձեռք բերելը ա-
մեն մարդու գործ չէ:

Տ. — Քանի՞ որ գիտէք, ըսէք տեսնեմ ի՞նչ է հարստու-
թիւնը:

Պ. — Իմ գիտցածս, ոսկին սանկ վիլաւի պէս գիզուած
տեսնես նէ, միտքդ ալ ուրիշ բառ չի գար. հարստութիւնն

կը գոչես : Ուղղական՝ հարստութիւն, սեռական՝ հարստութեան . անկէ անդին ալ չիտեմ, քեզի շիտակը խոստըվանիմ :

Տ . — Պէտք է խոստովանիս որ ոչ միայն անկէ անդին չը գիտես, այլ եւ բնաւ բան մը չը գիտես Հարստութեան վրայ : Ենթագրենք երկիր մը, ուր ոսկի չը գտնուիր, բայց ուր մարդիկ տուն տեղ ունին, եւ իրենց մարմնական ու բարոյական ու մտաւորական պիտոյքը կատարելապէս կը գոհացնեն . պիտի ըսե՞ն որ այդ երկրին բնակիչը աղքատ են :

Պ . — Տուն տեղ ունեցող, ուտելիքի ու խմելիքի մասին պակութիւն չունեցող մարդուն համար հարկաւ « աղքատ է » չեմ կրնար ըսել . բայց « հարուստ ալ է » չեմ կրնար ըսել, մինչեւ որ՝ դրույինկ ոսկի չունենայ :

Տ . — Բայց թէ որ ոսկի տեղ աղամանդ ունենա՞յ :

Պ . — Թէ որ ոսկի տեղ աղամանդ ունենա՞յ . . . հարկաւ նորէն հարուստ է : Բայց նազլը ոսկի . բուն հարստութիւն ես ատոր կը սեմ :

Տ . — Ուրիշ կերպ բացատրեմ, օրինակով խօսիմ : Հայրս մեռաւ . մէկ ոսկի մը անդամ՝ չը թողուց ինձ . բայց թողուց ընդարձակ արդաւանդ արտ մը, թողուց ինձ առատ հունտ, թողուց ինձ գերջապէս հողագործութեան հարկաւոր բոլոր գործիքները . Հիմայ ըսէք ինձ, ես հարուստ եմ թէ աղքատ :

Պ . — Աղքատ էք . . . ոչ, հարուստ էք . . . չէ, չէ, աղքատ էք . . . :

Տ . — Օրինակս շուարեցուց զձեզ . պատճառն ըսեմ ձեզ : Նախ մտածեցիք թէ, քանի որ ոսկին հարստութիւնը կը կազմէ, եւ քանի որ հայրս ինձ ոսկի չը թողուց, ես աղքատ եմ : Յետոյ մտածեցիք որ, թէ եւ մէկ ոսկի մը անդամ՝ չունիմ հիմայ, բայց ունիմ այն բաները՝ որոնցմով մէկէն աւելի ոսկի կրնամ ձեռք բերել, որոնցմով անհամար ոսկի կրնամ հայթայթել ու դիզել . մէկ ոսկի մը չունիմ, բայց ունիմ ընդարձակ եւ արդաւանդ հող, ունիմ առատ ու լաւ հունտ, ունիմ հողս հերկելու բոլոր հարկաւոր գործիքներուն ամենէն կատարելագործեալները, ունիմ արուեստ ու գիտութիւն, ունիմ օժանդակներ, ունիմ ոյժ եւ երիտասարդութիւն : Արդ, երբ հողս հերկեմ, երբ սերմանեմ, երբ հնձեմ, երբ հունձքս

վաճառեմ, ոսկեգոյն ցորենիս փոխարէն ոսկի դրամ ձեռք պիտի բերեմ: Այդ ձեռք բերած դրամն անշուշտ հարստութիւն է . բայց աւելի մեծ հարստութիւն են հողմ, հունտու, գործիքներու եւ աշխատութիւնն, ի մի բառ՝ դրամազդուխս: որովհետեւ այդ դրամագլուխով ամեն տարի կրնամ նոյնքան եւ աւելի իսկ դրամ ձեռք բերել:

Պ. — Հիմայ հասկցայ . հողմը ոսկին թանկագին է եղեր: Մտմոսա նէ, իրաւ անանկ է ես: ոսկին հողէն կ'ելլայ, հանք է :

Տ. — Հոդ, աշխատութիւն, դրամազդուխս: ահաւասիկ բուն հարստութիւնը: Բայց հող, աշխատութիւն, դրամագլուխի թօնչ բանի պիտի ծառայէին, եթէ մարդս իր բնութեան յարակից ու քաղաքակրթութեամբ ալ իր վրայ ծնած պէտքեր չունենար: Մարդս ունի նախնական երեք պէտքեր: Դուն գտիր՝ տեսնեմ՝ որո՞նք են մարդուս երեք նախնական պէտքեր:

Պ. — Մէջ մը՝ քուն . . . :

Տ. Կ'երեւայ թէ քնանալ շատ կը սիրես . քունն այնպիսի պէտք մ'է՝ զոր գոհացնելու համար հարկ չը կայ հողը հերկելու, մարմով կամ մոքով աշխատելու, դրամազդուխս մը գործածելու: Քնոյ պէտքը տնտեսական կարգին չը վերաբերիր: Տնտեսական կարգին վերաբերօղ երեք նախնական պիտոյք են, սնունդի, ագուստի, բնակարանի պիտոյքը:

Պ. — Ես պիտի ըսէի ասոնք: իրաւ անանկ է . մարդս անօթի չի մեռնելու համար՝ հացի պէտք ունի, եւ քանի որ հացը ցորենէն կ'ելլայ, եւ ցորենն ալ հողէն, ուրեմն հողի պէտք կայ . ցորեն հացնելու համար ալ աշխատութիւն պէտք է, դրամագլուխ պէտք է: Ցորենը կը ծախեմ, ստակ կ'առնեմ: ստակը կուտամ, հաց կ'առնեմ: Ըսել է՝ աս ամենքը իրարու հաւասար բաներ են, ցորեն, ստակ, հաց: ու իմ աչքիս մինակ ստակը կ'երեւար կոր մինչեւ ասօրս:

Տ. — Ստակը եսկէն հնարուած բան է՝ առեւտուրը դիւրացնելու համար . . . :

Պ. — Երանի՛ թէ չի հնարուէր. շատ ունեցողն ալ գէշ մարդ կ'ըլլայ կոր, հիշ չունեցողն ալ: Շատ ստակ ունե-

ցօղը՝ կամ ստակին ծարը մարդու չի ցուցներ կոր, կամ ծարէն կը բռնէ կ'ուաէ կոր՝ շայլութեամի՛ եւ մասամբ նորին. բնաւ ստակ չունեցուն ալ, թէ որ մուրալը յանձն չառնէ, գողութիւն կամ չարագործութիւն ընելու հարկին մէջ կը գտնուի կոր։ Սատանայի հնարք է սա ստակը։

Տ. — Սատանա՞ն ի՞նչ է. Աստուծոյ կը հաւատանք, սատանայի՞ն ալ հաւատալու է. բերիներուն ալ հաւատա՞նք . . . Մարդու հնարած է ստակը։ Ոկիզբները՝ գեռ ստակը չը հնարուած՝ մարդիկ ցորեն կու տային, ոչխար, եւայլն կ'առնէին, եւ փոխագարձաբար։ Մէկը ցորենի պէտք ունի, միւսը ոչխարի. փոխանակ ստակը գրավանէն հանելու տալու, ոչխարը քաշկատելով պիտի տանէր տար ու ցորեն առնէր։ Այս կերպով արժէքին որոշումն ալ տես որքան դժուար կ'ըլլայ։

Պ. — Իրաւ է։ Թէ որ ես հացի պէտք ունիմու հացագործու հագուստի, ես միսի ու մսավաճառը վառարանի, ես գիրքի եւ գրավաճառը կօշկի. ատ ի՞նչ դժուարութիւն, ի՞նչ չարչարանք, ի՞նչ շփոթութիւն առաջ պիտի գար, թէ որ ստակը չըլլար։

Տ. — Կը տեսնե՞ս հիմայ։ Տնտեսագիտութեան մէջ գրամը միջնորդ վաճառք կը կոչուի, մեր պիտոյքը յագեցնելու յարմարութիւն ունեցող ամեն բան ալ կոչուելով վաճառք։ Տնտեսագիտութեան մէջ Հարսաւութեան սահմանն ալ ահա. Մարդոյն մարմնական, մաւորական ու բարոյական պիտոյքը յագեցնելու յատկութիւն ունեցող իրաց բովանդակութիւնը Հարսուրիւն կը կազմէ, ի՞նչ բանակութեամբ ալ լլայ։

Պ. — Աս ըսածնիդ քիչ մը բացայայտ ըսէիք որ աղէկ մը հասկնայի. առջի ըսածներնիդ աղէկ հասկցայ ամա, աս վերջինը յիդին եկաւ։

Տ. — Մարդու՝ ըսինք՝ պէտքեր կը գգայ. մենք միայն մարմնոյն նախնական պէտքերն յիշեցինք։

Պ. — Այսինքն սնունդի, հագուստի, բնակարանի։

Տ. — Այս։ Բայց մարդու միայն մարմին չէ կամ միայն մարմին չունի. միտք ալ ունի, հետեւաբար եւ մտաւոր պիտոյք, այսինքն կրթութեան, գեղարուեստից, եւն պէտք։

սիրտ ալ ունի , հետեւաբար եւ ունի բարոյական պիտոյք , այսինքն ընկերութեան , գթութեան , եւն . , պէտքեր : Ի՞նչ բան որ յատկութիւն ունի այս պէտքերը լեցընելու , հարս- տութիւն կը կոչուի :

Պ . — Հաց , միա , հագուստ , տուն՝ մարմար պէտքեր կը լեցընեն , ուրեմն հարստութիւն են , այնպէս չէ . բայց մոքի պէտքը ի՞նչ բանով կը լեցուի :

Տ . — Դաս մը , գիրք մը , հանդէս մը , թերթ մը , նկար մը մոքին պիտոյքը կը լեցնեն եւ հարստութիւն են :

Պ . — Բաելէ թէ ըս կարծած տեղերնիս հարստութիւն կայ : Ասկէց զատ , հարստութիւնը երթալով աւելնալու վրայ է՝ ըսել է , քանի որ գովրոցները , գիրքերը , գործիքները օրէ օր կը շատնան : Հոգ չէ , ես մէկ գործիք մը ունիմ , բայց ան ալ հարստութիւն է եղեր . որովհետեւ մէկ պէտք մը լեցնե- լու յատկութիւն ունեցող բան մը յառաջ կը բերեմ կոր ա- նով : Հատին վրայ , շափին վրայ չէ եղեր հարստութիւնը . հասպա ունեցածիս վրայ է . ովհ չուզեր աղչափ աժան հարուս կոչուիլ : Դուն ալ հարուստ ես , ես ալ հարուստ եմ . Բոր- թոգալն ալ հարուստ է , Անգղիան ալ . . . Աղէկ միտքս ին- կաւ . եղբօրորդի մը ունիմ , Անվերսան է , հոն տեղի վաճա- ռականութեան գովրոցն է Անվերսան որ երկրին մէջ է , ա- նունը միտքս չի գար կոր :

Տ . — Անվերսան Պէճիգայի մէջն է . աշխարհիս առաջին վաճառականական նաւահանգիստներէն մէկն է , կամ՝ աւելի ձիշ՝ առաջին նաւահանգիստն է : Անվերսայի վաճառակա- նութեան գովրոցն ալ անուանի է , եւ հոն ուսում առած են բաւական Հայ երիտասարդներ՝ ի մէջ այլոց Մեծ . Շամասան- ձեան եղբարք՝ որք այսօր վաճառականութեան մէջ կարեւոր գիրք մը կը գրաւեն :

Պ . — Եղբօրորդիս հոն է . այս , Պէճիգա է : Կը գրէ որ շատ երկաթուղի կայ , շատ հանգածուխ կայ այդ տեղը . հողագործութիւն եւ արհեստ ալ շատ , շատ յառաջ գացած են եղեր :

Տ . — Ահաւասիկ հարստութիւն . ահաւ ասիկ հարուստ եր- կիր մը . գոքրիկ երկիր , այլ բազմամարդ ու բազմահարուստ .

50,000 քառակուսի հազարամետր տարածութեան մէջ ունի $5\frac{1}{2}$ միլիոն բնակիչ, մինչդեռ Գաղղիան 529,000 քառակուսի հազարամետր տարածութեան մէջ 58 միլիոն բնակիչ. իր արտաքին վաճառականութիւնն զ երկիլիոն է, եւ Գաղղիային՝ ինչպէս անցեալ օր ըսինք՝ 9 երկիլիոն միայն։ Կը տեսնես բարգաւաճ երկիրը։

Պ. — Բայց այդ Պելճիգային վրայ ալ չեն խօսիր լրագիրները։ Ես հասկցայ, մեր լրագիրները ան երկիրներուն վրայ կը խօսին, ուր որ քաղաքական շփոթութիւններ կան. բայց անդին ուրիշ երկիր մը ձան ձուն չի հանած յառաջ կ'երթայ կոր արհեստից ու վաճառականութեան ու գիտութեան մէջ, անոր խօսքը անդամ չեն ըներ։

Տ. — Պելճիգայի հանրային պարտքն ալ $1\frac{1}{2}$ երկիլիոն է, մինչդեռ ֆրանսայինը 20 երկիլիոն։

Պ. — Օ՛. օ...։ Ես չափ բաթ աշխարհագրութիւն գիտեմ ոէ, ագ բաները չիյտեմ իշտ։ հօ՛շ մեր գպրոցներէն եւած տղաքն ալ չիյտեն կոր ա՛։

Տ. — Կը զարմանաք որ Պելճիգայի պարտքը քիչ է։ Ահա ատոր մէկ պատճառը. Պելճիգա 100,000 զինուոր կը պահէ, մինչ ֆռանսա 1,800,000։

Պ. — Եղբօրորդիս կը գրէ որ շատ ալ ջրանցքներ կան եղեր Պելճիգայի մէջ. երեւելի գետ մըն ալ կայ հոն, գիտեմ. անունը միտքս չի գար։

Տ. — Էսգո։

Պ. — Եւ այդ հողը, այդ ջուրը, այդ հանքածուխը, այդ կանեփը (կանեփ ալ շատ կայ՝ կ'ըսէ եղբօրորդիս) հարստութիւն են եղեր։ Եւ ես գանա մը ոսկին աստից հետ չը պիտի փոխէի գեռ այս առաւօտ։ Ես հարստութիւն ըսելով՝ ոսկին կը հասկնայի։ Դիտութիւնը բնէ աղէկ բան է. մեր տեսած բաներուն բութիւնը կը ճանչցունէ մեզի. չը գիտցածնիս կը սորվեցունէ, սխալ գիտցածնիս կը շխտկէ։ «Կեցցէ՛ Սահմանադրութիւն» կը պոռայինք. մէյէր «Կեցցէ՛ Դիտութիւն» պոռալու է եղեր ամենէն առաջ։

ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ԴԷՄ

Օրն օրին ապրելու սովորոյթն գժբախտօրէն կարծուածէն աւելի տարածուած է թուրքիոյ ժողովրդեան մէջ։ Արհեստաւորք, գործաւորք, ամսականաւոր պաշտօնեայք կը ծախսեն առ հասարակ ինչ որ կը շահին։ չը գիտեն կանխատեսել։ Այսօր գործ մ'ունին, առողջ են, հանգիստ կապրին։ բայց եթէ վաղն յանկարծ անգործ մնան կամ հիւանդ լինին, թ'նչ պիտի ընեն։ Աստուած ողորմած է, կ'ըսեն։ եւ կը շարունակեն մնալ անհոգ։— Մեր ազգի մէջ մանաւանդ այս ոգի ընդհանրացած է։ Հիւանդութիւն, անգործութիւն, աշխատութեան անկարօղութիւն չ'են զբաղեցներ զմեզ կանխաւ։ եւ երբ գժբախտութիւնն հասնի, յայնժամ թշուառութիւնն ալ վրայ կը հասնի։ Եթէ հայ ընթերցողք գաղափար ունենային տնտեսագիտական սկզբանց մասին, ընթեռնուին անոնց վրայ գրուած ժողովրդային յօդուածներ, եւ տեղեկանային քաղաքակիրթ աշխարհին տնտեսագիտական աշխատութեանց, աներկրայ կանխատեսութեան ոգին պիտի զարգանար հայ անհատներու մէջ ալ։ Սակայն գժբախտօրէն հայ տնտեսագէտք ց'արդ գրեթէ բնաւ չ'են յուզած այդ խնդիրներն հայ աշխարհին մէջ։

Գոհացուցիչ է տեսնել որ Տնտեսն այդ մեծ պակասն կու գայ ընուի։ Այս հանդէս հայ ժողովրդեան համար ճշմարիտ բարիք մը պիտի ըլլայ։ նա պիտի գայ քարոզել խնայօղութիւն եւ կանխատեսութիւն, ցոյց տալ այն միջոցներն, որովք հնար է կարգ դնել ընտանեկան ծախուց եւ մտից մէջ, եւ գծել այն ուղղութիւն ում պէտք է հետեւի ամեն ընտանիքի հայր, որ կ'ուզէ ապրիլ երջանիկ։

Սպասելով որ անհատական կանխատեսութեան ոգին զարգանայ ի մեզ, փափաքելի է որ այժմն ձեռք առնուին հաւաքական կանխատեսութեան միջոցներ։ ուստի մեք այսօր «Տնտես»ի ընթերցողաց գաղափար մը պիտի տանք վորխադարձ օգնութեան ընկերութեանց վրայ։

Յեւրոպա եւ յԱմերիկա այդ ընկերութիւնք բաղկացեալ

են գլխաւորաբար այն անձերէ, որք կ'ապրին իրենց աշխատանքի արդիւնքովն։ Պարբերական աննշան տուրքով մը, ընկերութեան անդամք փոխադարձորէն կ'ըստանձնեն օժանդակել իրարու՝ դժբախտութեան մէջ։ Այդ ընկերակցութիւնք կը պաշտպանեն գործաւորն հիւանդութեան դէմ, աշխատելու անկարօղութեան դէմ, արկածից դէմ, պատահական առժամեայ անդործութեան դէմ։

Մեք առ այժմ կ'առաջարկեմք մեր այն ազգակցաց, որք դրամագլուխ չունին եւ իրենց առօրեայ աշխատութեան արդիւնքովն կ'ապրին՝ կազմել փոխադարձ օգնութեան ընկերութիւն մը հիւանդութեան վտանգներուն դէմ։ Քանինքը կը ճանչնանք որք հիւանդութեան ատեն նիւթական նեղվիճակ ունենարով, չեն կրցած խնամել զինքեանս որպէս հարկէ, եւ յաճախ թեթեւ հիւանդութիւնք ծանր ախտերու վերածուած են եւ մահացու չեղող ախտերն ալ գերեզման առաջնորդած. . . . Իրաւ է որ մի քանի թաղերու մէջ ունինք ազգատախնամ ընկերութիւններ, որք կ'օգնեն. չքաւոր հիւանդներու այլ դոքաբաւ չեն. յաճախ դոցա օժանդակութեան դիմել չուղօղներն են որ մանաւանդ պէտք ունին օժանդակութեան. Երբ փոխադարձ օգնութեան ընկերութիւնք կազմուին, յայնժամ նոցա անձնիւր անդամոց համար իրաւունք մը պիտի ըլլայ խնամուիլ եւ ոչ ստացուած ողորմութիւն մը։

Հիւանդութեան դէմ ապահովուիլ ընկերակցութեամբ՝ դժարապէս իրագործելի ծրագիր մը չէ ապաքէն մայրաքաղաքիս հայ արհեստաւորաց ու գործաւորաց համար։ Թողանոնցմէ բարի կամք ունեցող մի քանի անձննք միանան նախ եւ կազմեն առաջին ընկերութիւնն, եւ պիտի տեսնուի որ քիչ ատենէն շատեր պիտի գան համախմբուիլ իրենց չուրջն։ Հաւաքուած գումարներն կրնան յանձնուիլ վատահելի գանձապահի մը եւ կամ Պօլսոյ Խնայօղութեան Արկղին՝ շահեցուցման համար։ Անդամք որոշ գումար մը կը վճարեն ամեն ամիս. եւ երբ մին ի նոցանէ հիւանդանայ, ընկերութիւնն կը խնամէ զայն ց'ապաքինումն։ Հարկ է որ ընկերութիւնն ունենայ իւր կանոնագիր, ուստի աւելորդ չէ յայտնել աստ

հակիրճ թէ ինչ օրէնքներով կրնան ապրիլ նմանօրինակ մի-
ութիւնք :

Ընկերութիւնն պարտի ի նկատ առնուլ թէ երիտասարդն
եւ ծերն հաւասարապէս չեն կրնար անդամակցիլ իրեն .
հաշիւ եղած է որ քսան տարու երիտասարդ մը՝ տարին,
միջին հաշուով, չորս օր հիւանդ կ'ըլլայ, մինչ վաթսուն տա-
րու ծերունի մը երեսուն օրէ աւելի : Եթէ ամսական տուրքն
անձնիւր անդամի համար հաւասար ընելու սկզբունքն ըն-
դունուի, որ պարզագոյն միջոցն է, հարկ է՝ ընկերաց ըն-
դունելութեան համար՝ առաւելագոյն եւ նուազագոյն տարիք
մը սահմանել :

Թէ անձնիւր անդամ ի՞նչ պարտի վճարել ամիսն, իբր
տուրք ընկերակցութեան, այդ կարեւոր խնդիր մ'է, զոր
հարկ է ձգել լաւ ուսումնափութենէ մ'յետոյ : Ի ֆրանսա
այդ ընկերակցութեանց անդամք կը վճարեն տարին 15 է
յը 16 ֆրանք :

Որպէսզի ընկերութեան գոյութիւնն ապահովուի, հարկ
է ձգել ընկերաց նուազագոյն թիւ մը . կարելի է ընդունիլ
նաեւ առաւելագոյն թիւ մը, որպէս ի ֆրանսա, ուր այդ
միութիւնք 500 մասնակցողներէ աւելի չեն կրնար ունենալ .
այլ դա անհրաժեշտ չէ, քանզի անդամոց բազմութիւնն ըն-
կերութեան գոյութեանն չը սպառնար բնաւ, ընդհակառակն :

Եթէ բախսն այնպէս ուզէ որ ընկերք քիչ հիւանդանան,
եւ պէտք չըլլայ մեծ ծախքի, հաւաքուած գումարներն կը
կազմեն դրամագլուխ մը, որով կարելի կրնայ լինիլ, ապա-
գային մէջ, պարբերական եկամուտ մը հայթայթել այն ան-
դամոց, որք ծերացած ըլլալով ոչ եւս կրնան աշխատիլ:

Գաղափար մը տալու համար թէ քաղաքակիրթ երկիր-
ներու մէջ որ աստիճան յառաջ գնայած են հաւաքական
կանխատեսութեան միութիւնք, ըսենք թէ ի ֆրանսա 1878ի
վերջերն, կային 6,325 փսխադարձ օգնութեան ընկերու-
թիւններ, որք ունէին մէկ միլիոնէ աւելի անդամներ, եւ
85,700,000 ֆրանքի ալ ստացուածք : ՅԱՆԿԱՐ, նոյն տարւոյն
վերջն, կային 24,000 նմանօրինակ ընկերութիւնք (Friendly
societies), 4,692,000 անդամներով, որք տարին կը վճա-

րէին 125 միլիոն ֆրանք, մինչ ընկերութեանց ամբողջ գրա-
մագլուխն էր 500 միլիոն ֆրանք:

Այն ահագին զարգացում, զոր ունեցան յեւրոպա այդ
ընկերութիւնք, որք մի քանի տասնեակ տարիներ յառաջ
գոյութիւն իսկ չ'ունէին դեռ, ապացոյց մ'է թէ մեծ բա-
րիքներ կը հայթայթեն նոքա իրենց մասնակցողաց եւ կը
լուն անտեսական անհրաժեշտ պէտք մը: Ժամանակ է որ
մեք ալ գիտնանք օգտիլ քաղաքակիրթ ժողովրդոց այդ օ-
րինակէն եւ հետեւիլ անոնց:

Յ/17 Գեկտեմբեր .

ՀՐԱՆՑ Ա.Ս.ՏՈՒՐ

ՊԱՏԱՍԽԱՆՔ ՊԻՏԱՆԻ ՀԱՐՑՄԱՆՑ

... Խմբագիր Տևեսես Հանդիսի,

Հանդիսիդ առաջին թույն պիտանի հարցումներին Ա. եւ
Դ. հարցմանց⁽¹⁾ իրեւ պատասխան հետեւեալը կ'ուղարկեմ.
եթէ յարմար դատէք, հաճեցէք հրատարակել. այդու իրա-
խուսեալ պիտի համարձակիմ կարողութեանս ներածին չափ-
ծառայել Տնտեսիդ, որոյ նման հանդէսներու շատ պէտք ու-
նի մեր սիրելի երկիրն:

Հարցում առաջին. Ո՞րն է աղէկ կարի մաքինան. գինն
ինչ է եւ ո՞ւր կը ծախուի:

Պատասխան. Բատ առողջարանութեան եւ ըստ բժշկական
վիճակբութեանց ապացուցեալ է այսօր թէ, կարի մեքե-
նայի գործածութիւնը մանաւանդ եւ մասնաւորապէս իգա-
կան սեռի համար, ջղային բազմատեսակ հիւանդութեանց
պատճառ կ'ըլլայ. որովհետեւ այն աստիճան ջիղերը կը գորդ-

(1) Սոյն հարցմանց՝ ուրիշ անձանց կողմէն ալ հասած են մեզ պա-
տասխաններ, ոյց հեղինակը տարբեր կերպիւ կը խորհին այս նիւթոց
վրայ, Յաջորդ Թուով պիտի հրատարակենք այդ պատասխաններն ալ:

ոէ , որ յառաջ կու գան քիչ կամ պէտք եղածէն պակաս քնանալ , ախորժակ չունենալ . եթէ այս վիճակը շարունակէ , արիւնը կը ջրոտի , որն որ տուաջին եւ գլխաւոր պատճառն է խոյլի (ալրամա) եւ հիւծախտի (վերէլ) : Ուստի իբրեւ բը-ժիշկ կը խրատեմ մեր օրիորդներն , որ հեռի կենան կարի մեքենայ գործածելէ . թող սովորին եւ համոզուին թէ կարի մեքենայից մէջ ամենէն ընտիրն , ամենէն դիմացկունն , ամե-նէն անվնասն եւ հետեւաբար ամենէն տնտեսականն է մա-տով կար կարելը . զի տան առօրեայ պիտոյից համար՝ այս բնական մեքենան միշտ կը բաւէ : Մի խարուիք զանազան լրագրաց մէջ կարի մեքենայի վերաբերեալ կարդացուած ճոխ ծանուցումներէ եւ գովեստներէ : Այս , եթէ ջղային հիւ-ւանդութիւններէ , քունի եւ ախորժակի պակասութենէ , արեան տկարութենէ եւ մանաւանդ խոյլէ , թոքախտէ զերծ մնալ կ'ուզէք , պարտիք թէ ըստ առողջաբանութեան եւ թէ ըստ տնտեսութեան մատուցներնիդ միայն գործածել կարի համար . . . :

Հարցում չորրորդ . Ո՞րն է տնական պարզ միջոց մը ակ-ռայի ցաւի դէմ :

Պատասխան . Ակռայի ցաւէ տանջուողի համար տնտեսա-կան պարզ միջոց մը չսովորեցուցած , իբրեւ առողջաբան բը-ժիշկ հետեւեալ խրատ կամ խորհուրդներն օգտակար կը հա-մարիմ հետեւելով սա մեծ առածին , թէ

Աւելի շատ է չիխանդանալ , ինձ թէ հիշանդանալ եւ դար-ման փնտուել :

Ուստի ,

Առաջին . Ո՞վ որ կուզէ պահել մարդուս դէմքը գեղեց-կացնող այն մարդուին նման ակռայներն , որք միանգամայն ստամիքսի եւ աղեաց մարսողական պաշտօնը դիւրացնող ան-հրաժեշտ գործիքներ են , պարտի տղայ հասակէ սկսեալ ա-մեն առտու եւ երեկոյ եւ մանաւանդ ամեն կերակուրէ յետոյ բերանը պաղ ջրով լրւանալ :

Ահա առողջաբանական այս ամենակարեւոր խրատին վրայ թէ ծնողաց եւ թէ դաստիարակաց ուշաղ բութիւնը կը հրա-ւիրեմ . զի պաղ ջրով ակռայները լրւանալու առողջաբանա-

կան, ամենատնտեսական, ամենապարզ սովորութեամբ, ակռայք միշտ առողջ մնալով, մարդս կ'ազատի ակռայի անտանելի ցաւէ եւ փտումէ, ինչպէս որ ատամնահանի (ժերբերին) սուկալի տեսիլն:

Երկրորդ. Ակռայները մաքուր պահելու համար, բնաւ չը գործածել վարեն եկած որեւէ ակռայի ջուր եւ փոշի, որք ոչ միայն տնտեսութեան դէմ են, այլ եւ ակռայները՝ քիչ մը ճերմկցնելու փոխարէն՝ կը թափեն, որովհետեւ վարեն եւ վերեն եկած ամեն տեսակ ակռայի ջուր եւ փոշի, ընդհանրապէս մարդուս ակռայները փտտեցնող եւ թափող թոյներ (զիհիրներ) կը պարունակեն:

Երրորդ իսկ երիտասարդք ոչ միայն առողջաբանութեան այլ եւ բարոյականութեան համար ջանալու են որ գրամ հաւաքեն եւ ժամանակին օրինաւորապէս ամուսնանան, ճիշվալլ հապ կլլելէ եւ կիւն կիօրմեզ խմելէ ազատ մնալու համար. զի գաղղիական ախտն ալ ակռայից առաջին թշնամին է: Արդարեւ ակռայք կը թափին այն դեղերէն, որք կը գործածուին այն պժգալի հիւանդութիւնը դարմանելու համար. այն հիւանդութիւնն՝ որ մարդուս ոսկորին ձայն կուտայ, որ բոլոր մարմինը կը հալեցնէ կը մաշեցնէ եւ որ սերունդէ սերունդ կ'անցնի

ՏՕՔԹՈՐ Մ. Բ. ԻՒԹԻՒՃԵԱՆ

1886 Նոյեմբեր 27, Բերա

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. — Ակռայի ցաւի համար տնական դեղերու վերաբերեալ պատասխանս յաջորդ գրով:

ՊԻՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Սոյն վերնագրին տակ տնտեսական, առեւտրական, դըսլրոցական, տնական եւ այլ պիտանի խնդրոց վերաբերեալ հարցու մեր Հանդիսիս մէջ հրատարակել որոշած ըլլալով, յօժարութեամբ պիտի ընդունինք մեր բաժանորդաց կողմա-

նէ մեզ ուղղուած այս տեսակ հարցումներ, ինչպէս եւ այդ հարցմանց տրուած պատասխանները։ Հարցմունք թէ պատասխանք պէտք է համառօտ ըլլան եւ պարզ լեզուաւ գրուած։ Հրատարակութեան արժանի չը համարուած գրութիւնք ետ չեն գարցուիր։

5. Ձեր ազատամոռութեան վատահելով կը հարցնեմ թէ արդեօք չնչին հարցումներու տեղ, թերթու ամբողջ կարեւոր խնդիրներով լեցուի, աւելի օգտակար ըլլամբ ժողովրդեան համար։

ԸՆԹԵՐՑՈՂ ՄԸ

6. Հաւերը ածան ըլլալու համար ի՞նչով կերակրելու է եւ հիւանդութենէ զերծ մնալու համար ի՞նչպէս պահելու է տան մը մէջ, որ միայն 18 կանգուն բաց տեղ մը ունի իբրեւ պարտէց։

ԱԲԻԿ ՔԷՌԱՅԵԼ, ԵՃԵԱՆ, ԲԵԲԱ

7. Թէյին շատ տեսակ խարդախեալները կըլլայ կըսեն։ ինչպէս ճանչելու է եւ աղէկը ո՞ւր կը գտնուի։

ԳԱԼՈՒՍ Փ., ԵՅՈՒՊ

8. Արեւելեան Տնտեսական Միութեան համար լսեցի որ աղէկ ընկերութիւն մի է որ անդամ եղողը շաբաթը 10 զրուշով տան մը տէր կրնայ կոր ըլլալ արդեօք ամեն մարդ կընդունուի այդ ընկերութեան մէջ եւ ի՞նչպէս կարելի է մանրամասն տեղեկութիւն ստանալ անոր վրայ։

ՍԱՓԻՒԶ ՅՈՎԱԿԻՄ

9. Մէկ քանի զրուշ աշխատանքէս աւելցուցեր եմ. տունը պահեմ, կրակէ եւ գողէ կը վախնամ. ուրիշի տալ չեմ ուզեր, քանի մը անգամ ստական կերան. արդեօք ուր կարող եմ պահ տալ այնպէս որ թէ քիչ շատ ամսական մը առնեմ եւ թէ ուղած ատենս կարող ըլլամ ստական առնել։

ԻՊՐԱՔՍԵ 8. ԱՆՏՈՆԵԱՆ

կար կարող

ՏՂԱՄ Ի՞ՆՉ ԸՆԵՄ (1)

Ես միեւնոյն վիճակի մէջ գտնուած ըլլալով՝ տղաս խառնութս առի, եւ գոհ եմ: Թող տուր որ տղադ ստակ շահիլ սորվի. եւ հոգ տար որ տունը պարապ ժամանակ ունեցած ատեն իր ուսումները շարունակէ: Մարդս պէտք է միշտ սորվի մինչեւ իր կենաց վերջը. բայց դիտիր որ ստակ շահելու ուսումը աշխարհիս ամենէն մեծ ուսումն է՝ զոր մարդ չի կրնար սորվիլ դպրոցի մէջ. բայց դուն կարող ես տղուդ սորվեցնել: Արհեստդ աղէկ արհեստ է. եթէ յաջողութիւն գտած չես անոր մէջ, պատճառը հեռուն մի փնտուեր. դու ինքդ ես: Հիմայ տղադ առ քովդ, քու հսկողութեանդ տակ, եւ ջանա՛ որ արհեստը սորվի նոր դրութեամբ. եթէ գործին յարմարութիւն ունի, կարող է օր մը ամենահարուստ դերձակ մը ըլլալ եւրոպացի հարուստ Հրեայ դերձակներուն պէս. իսկ եթէ տղադ բացարձակապէս անյարմար է գործիդ եւ ուրիշ մասնաւոր կոչում մը ունի, այն ատեն պէտք է նոյն կոչմանն աշխատցնես եթէ միջոցներդ ներեն. «Գործ եւ ուսում աւուր պատշաճի» այս է Հրէից բնաբանը: Մեր երկրին մէջ գեռ գիտութիւնը չէ որ ստակ կը շահի, այլ ձարապիրութիւնը: Տես Պօլսոյ հարուստներն՝ որ գիտութիւն չունին, եւ գիտուններն՝ որ հարստութիւն չունին:

Յ. Ա. Թղթով, Աձնոն

ԼՃԱԿ

ԱՌ ՓՈՔՐԻԿՆ ԶԱՊԻԼ Յ. ԱՐԺԱԿ

Մանուկ որ խաղաս
Շուրջ աւազանին,
Բզգնյօ որ չիյնաս
Մէջ պրլտոր զուրին:

(1) Պատասխան երկրորդ հարցման, առ. 8. դերձակ Կարապէս 'ի Պ.:

Եր այդ աւազան
Երբեմն յոյժ պայծառ,
Սրտիդ մանկական
Պատկեր խսկափառ:

Այլ վուշի եւ բոյս
Ցիւրեն իջան յատակ,
Ուր ոչ եւս այլ կոյս
Տեսնէ զիւր դիմակ:

Ժամանակ, բարեկ,
Քու սիրտ ալ այսպէս
Պիտի պըղտորէ,
Մինչդեռ երազէս . . . :

Փուշի մ'ոսկեզնյն,
Բոյս մը դրախտէ,
Սրտիդ մէջ սեւ բոյն
Յօրինեն պիտի . . . :

Շուրջ աւազանին՝
Ցայնձամ պիտի զաս,
Ցիւել սրտմազին
Մանկուրեանդ ըզխաղս . . . :

Եւ գուցէ զիս հոս
Գըսնես վերլուսին,
Որ հայիմ անխօս
Այդ պըղտոր շուրին . . . :

Մանուկ որ խայտաս
Շուրջ աւազանին,
Ըզգնյօք թէ չիյնաս
Մէջ պըղտոր լլճին(1) . . . :

Պէտքիրաս 1884.

Ե .

(1) Մէկ կողմանէ կը ծանուցանեմ մանկան թէ սիրտն անխուսափելի կերպիւ պիտի յուզուի, պիտի պըտորի, պիտի տառապի՞ մանկութենէն անդին. Եւ միւս կողմանէ «Զզզոյշ» կը գոչեմ: Ե՞նչ հակասութիւն: Սակայն անդրանկաց պարտն է զոր կը կատարեմ: Գրած եմ այն ոտանաւորս Պէջիկթաշի փորդիկ այլ բարձրահայեաց զեղեցիկ հանրապարտէզին մէջ, ուր կ'երթայի ճեմել եւ խոկալ երեկոյն, եւ ուր կուզային վազվասել ու խաղալ մեր պատուական Արշակ էֆէնտիդ մանկունք, սիրուն ու վարդագոյն՝ այն պարտիզի ծաղկըներուն հանգոյն:

ԱՌ ՊԱՏ. ԱՆԴԱՄՄ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Միութեան կանոնագրութեան 84րդ. յօդուածի համեմատ հաշիւներն Գեկտեմբերի վերջը պիտի գոցուին, որպէս զի հաշուեկիշխոն պատրաստուի Ընդհ. Ժողովոյ ներկայանալու համար. ուստի հարկ համարուած է ներկայիւս մի անգամ ազդ առնել ընկերաց որ առաջին և երկրորդ կարգերու մէջ բաժին ունեցողներն պարտական են՝ առ առաւելն մինչև 27 Գեկտեմբեր Շաբաթ օրն՝ իրենց հիմնադրական և արձանագրութեան տրոց հաշիւն ամբողջացնել: Եթէ ոք մինչև նոյն թուական չի լրացնէ, այնպիսին իւր կարգը կորսնցնելով չի պիտի կրնայ առաջին կամ երկրորդ կարգի առաւելութիւնն վայելել:

Առաջին և երկրորդ կարգերու հողային վճարմանց գրանակներն՝ որք պիտի հաշուի Ծեկտեմբեր 91.6՝ արդէն սկսուած է յանձնուիլ ընկերաց. ուստի ով ոք իւր հիմնադրական և արձանագրութեան տուրքերն ամբողջացուցած ըլլալով չէ ստացած իւր գրանակին, պէտք է պահանջէ զայն Միութեան գրասենեակէն:

Միութեան անգամոց մասնաւոր հաշիւներու ամսական հրատարակութիւնը Յունիվար ամսէն պիտի վերսկսի՝ մինչև Գեկտեմբեր վերջ տեղի ունեցած վճարումներն մէկանց հրատարակուելէ յետոյ:

«Տնտեսի» յաջորդ թուով պիտի հրատարակուի Ս. Միութեան ամբողջ անգամոց անուանց ցանկը, ի պատրաստութիւն Ընդհ. Ժողովոյ անդամոց ընտրութեան, որ տեղի պիտի ունենայ Փետրուար ամսոյ մէջ:

Տնօրէնութիւն

Ղալարիա, Նոյեմբեր 1886 Արեւելեան Տնտես. Միութեան

ՄՆՈՂԱԿԱՆ ԱՆՇՈԳՈՒԹԻՒՆ

Գերմանացի տանտիկին մէ պատմողը։
Օրին մէկը ընտանեկան երեկոյթի մը կը հրաւիրուի, եւ
թէպէտ զաւկին քովլ թողելու մէկը չունի եղեր, բայց մէկ կող-
մէն մէկ երկու ժամ համելի տեսակցութեամբ ժամանակ ան-
ցընելու փափաքն եւ միւս կողմէն զաւկին գիշերն ի բուն
քնանալու սովորութիւնը՝ հրաւէրն ընդունելու համոզեր են
զինքը։ Ուստի զաւակը քնացընելցն ետքն ամուսնոյն ընկե-
րակցութեամբ կերթան բարեկամին տունը։

Աւելորդ է ըսել թէ զուարձալի խօսակցութեանց մէջ
մարդ ժամանակին անցնելը չխմանար. իրեն ալ այսպէս է
եղեր։ Վերջապէս, շատ մը խօսք, քիչ մ'ալ պար, գիշերն է
կէս կ'ըլլայ։

Պարելս, կըսէ տանտիկինը, գուցէ մանկամարդ տիկնանց
եւ օրիորդաց ծիծաղը շարժէ. բայց չքաշուիր շիտակն ըսելէ.
հիմայ որ հասակին չափովը զաւակ է հասուցեր, դարձեալ
երբ պարի կարգ գայ, չկրնար եղեր զինքը զսպել։ ի՞նչ
մեղքը պահէ. պարեր է, եւ այնքան միշեւ որ միտքն է
եկեր յանկարծ թէ արդեօք զաւակն անդին արթնցան թէ
կը քնանար։ Ոչ, կ'ըսէ. ալ կենաւ չըլլար։ Մայրենի սիրու
կը սկսի խռովիլ աւելի չկրնար մնալ, եւ քիչ մը ետքն այր
եւ կին հրաժեշտ տալով կը մեկնին։

Տուն մտնելուն պէս մայրը սրտին աձկութենէն շիտակ
ննջարան կը վազէ. ձայն չկայ։ Արթնցած ըլլալու չէ կըսէ։
Նոյն պահուն «մայրիկ դուն ես» կը հարցընէ տղան. «ես եմ»
կըսէ անկողնոյն մօտենալով. տղան քիչ մը ջուր կուզէ, եւ
խմելէն ետքն՝ «այս ի՞նչ անուշ մայրիկ ես որ ինծի ասանկ
աղւոր ջուր կուտաս» կըսէ, մօրը վիզը կը պլլուի, եւ դեռ
ժպիտը չանհետացած աչքը նորէն կը փակէ։

Խելացի մօրն հետ ըրած խորհրդածութիւնը զուարձալի է.
այն թէ՝ հապա ծարաւէն նեղուելով առաջ արթնար, զինքը
կանչէր, ձայնը չառնէր, եւ վերջապէս առանձին ըլլան

հասկնալով սոսկումէն ցաւու մը տէր ըլլա՞ր . . . եւ կաւելցը-
թէ ճիշտ ժամանակին տուն դարձած ըլլալուն համար զգա-
ցած ուրախութիւնը չափ չունի (¹) :

Տարակոյս մի կայ . հարկաւ ուրախութիւնն այնքան սաս-
տիկ եղած է որքան պիտի ըլլար տագնապն ու սիրտմաշուքն
եթէ խորհածը պատահէր : Տարակուսելին այն է թէ պիտ-
ակս խելքի տէր ընտանեաց ամենն ալ նոյն բաղդն ունենան :

ԶՎԱՅԼԵՐ

Առտնին եւ ընկերական կենաց մէջ ըստ երեւութին չնչին
բայց իրօք խիստ փափուկ կէտեր կան զորոնք բարեկրթ
մարդիկ առիթը պատահած ատեն կը յիշեն եւ ըստ այնմ կը
վարուին : Ուստի այդ նկատմամբ եղած արդիւնք միայն ծա-
ռայութիւնը մը մատուցանելու դիտաւորութեամբ կըլլան , եւ
մեղադրել չվայլեր :

Ասոնց կարգէն է տունն իւր ընտանեաց մէջ մաքուր լը-
հագուելով տժգոյն եւ կեղտոտ զգեստներ կրել , եւ այսպէս
իւր տան մէջ անհոգութեան չար օրինակ ըլլալ , որ բնաւ
չվայլեր :

Երբ մէկն հացկերոյթ տայ եւ այնքան բազմաթիւ կոչնա-
կան հրաւիրէ որ խիտ առ խիտ նստելու ստիպուելով զիրար
նեղեն , այդ անհանգստութիւնն աններելի է նոյն իսկ եթէ
հրաւիրեալք խիստ մտերիմ բարեկամներ ըլլան . ուստի ամե-
նեւին չվայլեր :

(1) Անտարակոյս տրամութիւնն եւ սթշանքն ալ չափ չունեցան այն
տիկնոց , որ անցեալ օր ի Պէշիկթաշ դրացուհոյն տունն եղած ժամանակ
իմացաւ թէ նրդեն կայ , եւ տուն դառնալով՝ այրած զաւ իր եռամեայ
աղջիկն : Երբէք պէտք չէ առանձին թողուլ տղաքն , եւ մասնաւրապէս
զգուշանալու է տղայոց ծեռք լուցկիք տալէ :

իւր որդւոց ուշմութիւնն ու բարեկրթութիւնը բերնէ չճգելով ուրիշներուն պարծենալն ալ չվայլեր :

Ինչպէս անխնամ հագուիլն , այնպէս ալ արդուզարդին չափազանց հոգ տանին անվայելէ : Ուստի , օրինակի համար , միայն մէկ չնորհքով մատնի մը կրելու տեղ քանի մը մատնի մէկին մատերն անցընելը բարեձեւութեան հակառակ ըլլալէն զատ , քիչ մ'ալ անլուայ կենալու ոովորութեան կասկած չըստար մի . . . ուստի այս ալ չը վայլեր :

Ասոր նման է նաեւ ականջը տարապայման չափով երկարող օղեր կրելը : Փոքրիկ ականջը զարդ է մարմնոյն . իսկ այնպէս օղին բեռնովը ճգուած ականջին աղուոր չըսուիր , եւ երեսի չվայլեր :

Նոյնպէս , առաւօտները կանուխ եւ հանդիսաւոր տօն մը չեղած ժամանակ ադամանդեայ շողջողուն օղեր կրելն ալ չըս վայլեր :

Մանաւանդ այս պատշաճից օրէնքները գիտնալով հանդերձ՝ ըստ այնմ վարուելու հոգ շտանելն ամենեւին չվայլեր :

★

ԵՕԹԸ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Եօթը մահացու մեղիերն յայտնի են ամենուն , թէեւ մարդ գիկ՝ տեսնելով որ այդ եօթը մեղքերուն ամենն ալ գործողը ոչ միայն չը մեռնիր հապա եւ նուազ մեղաւորներէն ալ բարգաւած կ'երեւի՝ մեղքերու մէջ կը թաթղըւին : Պէտք է գիտնան այդ մարդիկ որ՝ մեղաւորին բարգաւածումն առերեւոյթ է , իսկ մահն իրական . մեղք կամ յանցանք գործօղն ուշ կամ կանուխ կը տուժէ . ասի քնական օրէնք է : — Եօթը հրաշալիներն ալ ծանօթ են . պէտք չէ սակայն «հրաշալիք» ըսելով «հրաշք» իմանալ . այդ եօթն հրաշալիքները սովորական աշխատութիւններէ վեր են . շատ ժամանակի մէջ , շատ մարդոց՝ ու ճարտար մարդոց՝ ձեռօք կատարուած են . բայց վերջապէս մարդուս աշխատութեան արդիւնք են : Այդ հրաշալի

գործերը կը վկայեն իրենց հեղինակաց արուեստին, կը վկայեն քաղաքակրթութեան հնութեան. քանի հազարաւոր քանի բիւրաւոր տարիներու մէջ եղած է այդ զարգացումն : — Եթէ եօթը մահացու մեղքերն, եթէ եօթն հրաշալիքները շատ անգամ կը յիշուին, եօրը գլխաւոր զործի թերեւս առաջին անգամ է որ կը լսեն մեր ընթերցօղք : Եւրոպական Հանդիսի մը մէջ կարդացի. «Գարլիլ ըսած է . «Մարդս կեն՝ «դանի մէ որ գործիքներ կը գործածէ . կը գործածէ եւ կը և հնարէ : Անոնցմով փոշի կը դարձնէ կրանիդէ լեռները, կաւի «նման կը թրէ կը զանգէ կարծր երկաթը . ծովերն իրեն «համար հարթայատակ ճանապարհներ են, հովերն ու հուրն «անխոնջ նժոյգներ : Տեղ մը չէք տեսներ մարդն առանց գործ ծիքի . առանց գործեաց ոչինչ է, գործեօք՝ ամեն ինչ : » Ուրեմն գործեաց կիրառութեամբ է որ մարդս բացարձակ գերազանցութիւն մը կը ստանայ կենդանական սեռին մէջ . որքան իր գործիքներն աւելցնէ կատարելագործէ, այնքան կը հեռանայ փայրենական վիճակին . եւ քաղաքակրթ մարդը վայրենիէն բաժնող ահագին անդունդն եօթը գործիքով կը չափուի . այդ եօթը գործիքն են՝ տապար (պալքա), սղոց (skirt), քերիչ (rheis), մուրճ (չեփիճ), ձեւոց (կեօնեա), դուր (skirtիր զալեմ), խարտոց (եյկ) : »

Միտքդ պահէ, միրելի ընթերցօղ, այս եօթը գործիքներն, որոնցմով շինուած են աշխարհիս եօթը հրաշալիքները :

Ե.

ՏՆՏԵՍԻՆ ԲԱՐԵԿԱԱՔ

Պարտք կը համարինք ջերմ շնորհակալիք յատնել առ Մեծապատիւ Տիգրան էֆէնատի Տօղրամանեան, ժրաջան անդամ Հասգիւղի Ընթերցամիրաց Ընկերութեան, որ կ'աշխատի Տիսեսի ծաւալման եւ որ արդէն երեք բաժանորդ գտած է մեր ժողովրդական օգտանուէր հրատարակութեան :